

ԿՐՈՆԱԿԱՆ

ՕՐՀՆԵԱԼ Է ԱՆ ՈՐ ԿՈՒ ԳԱՅ ՏԻՐՈԶ ԱՆՈՒՆՈՎ

Գրագէտներ եւ նշանաւոր քարոզիչներ, յանախ փորձած են բաղդատական եզր մը գտնել երկու աշխարհածանօթ անձերու՝ նազովրեցի Յիսուսի եւ Մեծն Աղեքսանդրի միջեւ, երկուքն ալ մեռած վաղահաս, իրենց երիտասարդութեան լիութեանը մէջ, 33 տարեկանին:

Մեծն Աղեքսանդր, իր մանկութենէն իսկ ունեցաւ առանձնաշնորհեալ կեանք մը, այդ ժամանակի մեծագոյն իմաստաւէրներէն՝ Արիստոտէլ, եղաւ անոր ուսուցիչը: Ան եղաւ բոլոր ժամանակներու մեծագոյն զինուրական համեարը, որ յաջողեցաւ գրաւել այդ օրերու ծանօթ ամրող քաղաքակիրք աշխարհը: Ան տէր էր անսահման զօրութեան, հարստութեան եւ փառքի: Նոյնիսկ կ'ըսուի թէ պահեր եղած են երրան լացած է, որովհետեւ իրեն համար գրաւելու երկիրներ չէին մնացած:

Մի քանի օրէն, ժաղաքիս բոլոր Ուղղափառ եկեղեցիները պիտի դիմաւորեն Ծաղկազարդի տօնը, որ մեր Փրկչին երուսաղէմ յաղթական մուտքի յիշատակութիւնն է, եւ մենք միացած մեր Ուղղափառ բոյր եկեղեցիներուն, պիտի գոչենք «Ուսաննա՝ ի բարձունս, օրինութիւն Որդուոյ Դաւթի, օրինեա՛լ որ գայ յանուն Տեառն»:

Ի հեենուկս Աղեքսանդրի, որ սովորական մահկանացու մըն էր, եւ ինքոյնին աստուած հոչակեց, Քրիստոս ինքն եղաւ մարդացեալ Աստուածը: Մինն՝ ամրող աշխարհի արիւնը բափեց լոկ իր փառքին համար, մինչ Քրիստոս բափեց իր արիւնը՝ փառաւորելու Մարդը: Առաջինը՝ Մեծն Աղեքսանդր, միշտ շրջապատուած էր ահեղ բանակներով: Իսկ երկրորդը՝ Աստուածորդին, իրեն ընկերակից ունէր միայն խումբ մը

համեստ ձկնորսներ, սակայն մարդիկ մղուած անոր անդիմադրելի քաշողականութենէն, կը հետեւէին իրեն ուր որ ալ ան երբար, արդիւնք՝ անոր հոգիի բարութեան եւ խօսքերու բաղցրութեան, բան մը որ մարդիկ մեծ հանոյնով կ'ունկնդրէին: Եւ նիշդ այդ էր, որ Հրեայ ղեկավարները լեցուցած էր վախով եւ ատելութեամբ հանդէպ նազովրեցի Վարդապետին, եւ որ պիտի յանգէր անոր ճերքակալման առանձնութեան մէկ պահուն, գիշերուան մութին մէջ, որովհետեւ չարերը կը գործեն միայն խաւարի մէջ:

Եթէ Քրիստոս ժողովրդական, պարզ հերոս մը ըլլար, անոր կեանքը մեզի համար գրեթէ նշանակութիւն պիտի չունենար, որովհետեւ հերոսներ կու գան ու կ'երբան. անոնք կու գան խանդավանելու սերունդները, ապա մոռացութեան մատնուելու եւ կամ տարին անգամ մը յիշատակուելու: Նման ասուպին, որ իր շենք անցին մէջ, երկվայրկեանի մը համար կը լուսաւորէ գիշերային երկնակամարը եւ ապա կ'երբայ միաժուլուելու խաւարին: Մեծն Աղեքսանդր հերոս մըն էր, սակայն այսօր ոչ ոք գիտէ թէ նոյնիսկ ո՞ւր կը գտնուի անոր դամբարանը, մինչդեռ ամէն տարի միլիոննաւոր մարդիկ կ'այցելեն Քրիստոսի գերեզմանը: Անկասկած, Աստուածորդին եզական դէմք մըն էր, մէկը՝ որ մեզի համար իր կեանքը տուաւ Խաչին վրայ, եւ իր իսկ տալու պատրաստակամութիւնն է, որ ամէն Ծաղկազարդի տօնին բոլոր Քրիստոնեաները կը միացնէ 2000 տարիներ առաջ երուսաղէմ խոնուած բազմութեան, որ վերացած կը կոչէր: «Օրինութիւն Դաւթի Որդուոյն, օրինեա՛լ է ան, որ կու գայ Տիրոջ անունով»:

Աւետարանները շարունակելով

Տաղկազարդի պատմութիւնը մ'եզի
կ'աւանդեն թէ երբ Քրիստոս կը գտնուէր
Գողգոռայի ճամրուն վրայ, մարդոց եւ
կիներու մ'եծ բազմութիւն մը կը հետևէր
անոր, ողբաղով այդ երիտասարդ Ռաքրիին
անսպասելիորէն ցաւալի վախճանը: Ու
թերեւս մարդոց այդ խումբին մէջ, որ
հաւաքուած էր ականատես ըլլալու այդ
վարդապետի մահուան, կային
այնպիսիներ՝ որոնք կիսած էին անոր
հետ նոյն փորձառութիւններն ու յուշերը
աւելի լաւ ու երջանիկ օրերու: Անոնցմէ
ումանիք բուժուած էին իր ձեռքով. կոյր
մը՝ որ հիմա կը վայելէր Աստուծոյ
լոյսին գեղեցկութիւնը, երրեմնի կաղը՝
հիմա բազմութեան մէջ ուղիղ կանգնած
անտարբեր կը դիտէր եռեւեփ եկող
բազմութիւնը, մինչ երրորդ մը, որ
վերջնականապէս ազատած էր լուսնուի
գալարումներէն, ան ալ իր կարգին
անհոգ կը դիտէր:

Սակայն ասոնց կողին կար ուրիշ
խումբ մը մարդոց, կազմուած
Մաքսաւորներէ եւ պոռնիկներէ,
այնպիսիներ՝ որոնք մարմնական
բժշկութենէն աւելի կարօտ էին հոգեկան
բուժումի. մարդիկ՝ որոնց Յիտուս տուած
էր նո՞ր կեանի մը, իմաստաւորուած նո՞ր
արժանապատութեամբ: Քրիստոս անոնց
խօսած էր ո՞չ միայն ապրող ու շնչող,
կենդանի Աստուծոյ մը մասին, աւելին՝
ան խօսած էր անոնց սիրով ու
ներողամտութեամբ լեցուն Աստուծոյ
մասին: Մարքա ու Մարիամ գորովանենով
գեղուն կը յիշէին թէ ի՞նչպէս Յիտուս
լացած էր իրենց եղրօր՝ Ղազարոսի
համար: Երկու ժոյրերը կը պատկանէին
մարդոց այն խմբակին, որոնք Աստուծու-
ծորդույն մէջ տեսած էին այն՝ ինչ որ
Տաղկազարդի օրը Երուսաղէմ խոնուած
բազմութիւնը չէր կրցած տեսնել, թէ ան
որքա՞ն մտահոգ էր մարդկութեան

ապագայով:

Երբ մեր Տէրը Խաչ կը բարձրանար
իր հետ կը խաչուէին երկու աւազակներ
եւս, մինչ մէկը կը ծաղրէր զայն, անդին
միւսը կը խնդրէր իրմէ զինք յիշելու
Աստուծոյ արքայութեան մէջ: Հաւանարար այս մէկը լսած էր Քրիստոսի
մարդոց հանդէպ ունեցած անսահման
գործին եւ սիրոյն մասին: Այսուհանդերձ,
այդ բազմութեան մէջ, որոնցմէ շատեր
բարերարուած էին իրմէ, նոյնիսկ մէկ
հոգի չկար որ նոյն գրասրտութիւնը
ցուցաբերէր իր նկատմամբ: Յիտուս լաւ
կը հասկնար մարդիկը, նոյնիսկ երբ
անոնք կասկածով կը մօտենային իրեն,
կ'ուրանային եւ կ'անարգէին զինք: Տարօրինակօրէն կարե է մարդկային
յիշողութիւնը եւ այսպէս է մարդուն
բնութիւնը. խածնել զինք կերակրող
ձեռքը, հարուածել զինք բարերարողն ու
ապերախտութեամբ փոխադարձել բարիքը:

Մինչ կը պատրաստուին դիմաւորելու Տաղկազարդի տօնը, թող
միանանք այդ փոքրարիւ Հրեայ, անկեղծ
բազմութեան, որ Քրիստոսը հոչակեց
«Թագաւոր Թագաւորաց»: Ապա թող
կիսենք զղզումը անոնց՝ որոնք կը դիտէին
իրենց բարերարին մահը խաչին վրայ: Յիտույ թող ընկերանանք այն կիներուն,
որոնք Զատկուան արշալոյսին հետ այցի
գացին անոր գերեզմանին, որովհետեւ,
սիրելիներ, ի՞նչ են Տաղկազարդն ու
Աւագ Շարաթը, եթէ ոչ միայն նախամուտը
համայն մարդկութեան մեծագոյնն
համանուագին՝ Սուրբ Յարութեան,
որովհետեւ գերեզմանն անգամ չկրցաւ
իր մէջ պահել անպարփակելին: Զատկական առաւտուն, Խւղաբեր կիները
առաքեալներուն հաղորդեցին թէ Տէրը
կենդանի էր, եւ թէ ամէն ինչ չէր
վերջացած: Ու նիշշու ասոր մէջ կը
կայանայ Տաղկազարդի խորհուրդը, որ
Քրիստոնեան աստիճանարար կը տանի

Քրիստոսի մահէն մինչեւ անոր վճռական յաղթանակը մահուան վրայ:

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին Ծաղկազարդի երեկոյեան, իր խորաններու բացումով անգամ մը եւս իր հաւատացեալներուն կը փոխանցէ այն հաւաստիքը թէ Հայր Աստուած անկեղծօրէն զղացող մեղաւորին առջեւ - ինչպէս Մաքսաւորին եւ պոռնիկ Մագդաղենացիին - բացաւ իր ողորմութեան եւ գուրի դռները, նոյնպէս ալ մեզի նման մեղաւորներու առաջ պիտի բանայ դռները արքայութեան, եթէ մենին հոգեւին ինքնինքնիս պատրաստած ենին ընդունելու հրեշտակին «Զէ՛ աստ, այլ յարեաւ» մեծ աւետիսը:

Այն, սիրելի եղբայրներ եւ բոյրեր. Քրիստոս հերոս մը էր ու նահատակ մը

միանգամայն, սակայն ատոնիմէ աւելի՝ ան Թագաւորներու թագաւորն էր: Հերանոսաց Առաքեալը՝ Պօղոս, հետեւեալ գեղեցիկ ու պերճախօս ձեւով կը ներկայացնէ գեհենի բաժին դարձած իր հոգիի փրկիչը՝ Քրիստոս, երբ կ'ըսէ. «Ասոր համար իսկ Աստուած զինի գերազանցօրէն փառաւորեց ու անոր տուաւ անուն մը՝ Մեսիա-Փրկիչ, որ ուրիշ բոլոր անուններէ գեր ի վեր է, եւ երկնիքի ու երկրի վրայ, նոյնիսկ երկրի ներքեւը գտնուող ամէն ծունկ պիտի խոնարհի անոր եւ ամէն լեզու պիտի խոստովանի թէ Յիսուս Քրիստոս տէրն է Հայր Աստուծոյ փառքին, եւ բող միշտ օրինեալ ըլլայ ան՝ որ կու գայ Տիրոց անունով. ամէն:

ՆՈՒՐՃԱՆ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ՏՕՆ ԵՐԵՒՄԱՆ ՍՈՒՐԲ ԽԱԶԻ (Յովհաննէս Է 14-23 Ա Յովհաննէս Ա 1-10)

Այսօր Սուրբ Զատկի տօնակատարութենին հինգ շաբաթներ ետք տօնն է Յիսուսի խաչին փառայեղ տեսիլիքին երուսաղէմի երկնակամարդին վրայ Գողգորայէն մինչեւ Զիրենեաց լերան գագարը: Այս պատահեցաւ 351 բուականին նոյն տարւոյ Հոգեգալստեան տօնի հանդիսութեան առաւտուեան ժամը երեքին՝ երուսաղէմի կիրեղ Պատրիարքի օրով: Ահա թէ ինչպէս կը նշարագրուի խաչի այդ փառաւոր երեւումը մեր շարականին մէջ.

«Այսօր լուսաւոր ամպերու վրայ երեւցաւ տէրունական խաչի նշանը բոցանիշ փայլումով տեսնողները գացին բաղաք պատմելու ժու հրաշքը, ով մեր հայրերուն Աստուածը»:

«Սուրբ խաչի նառագայթը արեւելքէն փայլեցաւ արեւի արձակած

նառագայթներուն նմանութեամբ, կը տեսնուէր ժու հրաշքի երրորդ ժամին»:

«Փրկչական սուրբ խաչը մեզի իրը ապաւէն յայտնուեցաւ որպէս զի անով յաղթենի անօրէն թշնամիին, ժու նշանդ ընդունինիք իրը հաստատ կնիք մեր հոգիներուն համար»:

Քրիստոսի անձէն ետք խոր պաշտամունքի առարկայ է եղած խաչը որու վրայ Յիսուս իր սուրբ արիւնը բափեց միանգամ ընդ միշտ մարդկութեան մեղքերը լուալու համար: Հոն՝ երուսաղէմի Գողգորայ լերան վրայ կանգնեցաւ մահուան գործիքը որ Հոռմի կայսրութեան պատրաստած միջոցն էր պետութեան դէմ չարագործներու մահապատիժին: Հոն երկրի ժաղաքացին խաչելութեան դատապարտուած անձերու վիճակին ի տես ինչ եւս կ'անցընէր